

ԱՆԱՏԻՏ

Հ Ա Ն Դ Ե Ս

ԱԶԳԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ, ԳԵՂԱՄՐՈՒԵՍԱԿԱՆ

Ժ. ՏԱՐԻ 1909—1910

ԴՐԱՄԱԹԱՐՄԻ—ՑՈՒՆՑԱՐՄ—ԳԵՂՐՎ. թիվ 9-10

ՀԱՅ ՑԵՂԻՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ

→→→Փետր.→→→

Ազգի մը համար՝ էական կարիք մըն է որոշ ծանօթութիւն ունենալ իր ժագաման, իր գոյութեան նախկին շրջաններուն, իր անցեալը կերտող նախանյալերու մասին. ծանօթութիւն՝ ոչ մրայն իրողութեանց, այլ մանաւանդ ատօնց մէջ ափրական հանդիսացող ոգին, ազգային նկարագիրն ու ձակասագիրը բնորոշող գլուխոր և դրական» տարրերուն, ցեղին գոյութեան իմաստը սահմանազ ինքնադրոշը յատկութեանց: Այդ ծանօթութիւնը որպան պայծառ ըլլայ եւ լիակատար, «այդպան կը գիրսանայ աղդի մը յառաջիսաղացութիւնը դէք ի անծանօթ պողոսաներն Ասպագային: Այդ ծանօթութիւնէն զուրկ եղող ժողովուրդ մը՝ գոյութիւն չունի իր ազգ. և զայն անկատար ու շփոթ կերպալ ունեցող ժողովուրդը գտատապարտուած է անվերջ ու աղէտարեր խարիսխումերու:

Մենք Հայեր՝ ատենով ունենալք պատմութիւն մը, որ յստակ աբրոջութիւն մը, ուրոյն արամարանաւթիւն մը ու գեղեցիկագիտութիւն մը կը ներկայացնէր: Զայն քար առ քար շինողները եղած էին մեր հին պատմագիրներն ու քրոնիկագիրները՝ գիտարապէս Խորհնացին. ու չենքին զերին զնուական ձարտարապէտը Զամենեան էր եղած, որ իրեն ծանօթ հայ աղբիւրները համեմատելով ու ձուլելով, և օտար աղբիւրներէ ալ մասամբ օգտուելով,

անոր տուած էր ամբողջական ու աւարտուն երեսոյթ մը: Այդ պատմութեան համեմատ, Հայու երեսան կուգար ինչպէս մեծ ազգ մը, որ ունեցեր է գերազոյն զօրութեան ու փառքի շրջաններ, ձանցեր է մէկէ աւելի բովէներ ուր ինքն ալ առաջինն է հանդիսացեր աշխարհի թատերաբեմին զբայ: Իր հայրենիքը՝ ծննդավայրը մարդկութեան. իր մեծ լեռը նախանգիստ նոյայ տապանին. իր հիմնադիրը Հայկ, առաջին աղասասէրը, որ կընդգիր բոնութեան գէմ և կը զկնանէ զայն. իր թագաւորներէն մին կը լլայ միակ պահաւորը՝ Քրիստոսի հետ թղթակող և Քրիստոսի կենանութեանն իսկ քրիստոնէութիւնն ընդգրրիոդ: շաբը մը աշխարհականներու, որ Դարեններուն, Աղեքսանդրներուն կը հաւասարին, Արամ, Տիգրան Ա., Արտաշէս Ա., Տիգրան Բ. Սողոմնակերպ իմաստուն թագաւոր մը՝ Վաղարշակ, ու մեծազօր արքաներ՝ Արտաշէս Բ. Տրդաս Մեծն, ևն.

Գիտութիւնը քայլքայեց այդ շէնքը: Արտաշէս աշխարհակալը՝ երեւակայական չէ, բայց շատ վերածեալ սահմանափակ մեծութեամբ հիմնագիր մը առաջին հայկական թագաւորութեան. Տիգրան Մեծը՝ փոքրացած, տգեղցած, ծիծաղելի ու զագիր Համիտ մը գարձած՝ Թէոտոր Մէնաքի խոշորացոյնն տակ. Հայկն ու Արամը՝ հերեւաթային դիւցակներ, որոնց տակ կը պօզուին ուրարտացի թագաւորներ, նախանյայ, բայց ոչ Հայ: Արդարը Հայ չէ, և իր թղթակցութիւնը պատմական հիմք չունի: Արտաշէս Բ., Տրդաս Մեծն՝ Հռովմանցւոց հար-

կատու փաքրիկ թագաւորներ։ Մինչեւ իսկ Նոյայ տապանը ձեռքբրնուա առին։ մեր Արարատը չէ եղեր զայն հիւրդնիվալողը, այլ ։ ո՞՛ սոսկում, Քիւրտիսանի մէկ լեռը։

Նմանօրինակ յեղաշրջման մը ենթարկուեցաւ մեր կին զրականութեան պատմութիւնն ալ։ «քերթողահայր» ու հայոց մեծ պատմէ Խօրենացին, որ Երբուայի մէջ ալ պատկառելի անձնաւորութիւն մըն եր՝ Թոմինզէօի, Տիւրոփիէ և Լանկուայի օրերան, սահման ագէս մըն է, ոչ թէ եւ գարուն այլ Զ. կ. կամ Բ. գարուն ապրած։ Ագաթանգեղոս Տրդատ Թագաւորին քարտուղարը չէ, Փաւատոս անունով պատմագիր գոյութիւն չէ ունեցած, երկուքն ալ գործեր գրուած են ոչ թէ ՚ի գարուն, այլ եւ ին, հաւանականարար Կորիւնի ձեռամբ, և մեծ մասմաք ժողովրդական աւանդութեանց և երգերու վրայ հմտուած։ Պատարագամատայցն ու Յաճախապատուը որ Ս. Գրիգոր Լուսաւորիչ գործը կը կարծուէին, անոր չեն կընար վիրագրուիլ, նոյնպէս Մահակայ, Մեխրոպայ, Խորենացոյ վերագրուած շարականները անոնցմէ շատ յետոյ գրուած պէտք է ըլլան։ Նշիցէ Վարդանայ քարտուղարը չէ եղած, ականատես պատմագիր մըն չէ, այլ Զ. գարու եղիղնակ մը որ այլ և այլ աղրիւներէ օգտուելով գրած է քերթուած մը, ևն. ևն.

Գիտութիւնը նուրիսական է։ անոր նպատակակին է գտնել՝ որպան որ մարդկորեն կարելի է բացարձակ շշմարտութիւնը։ մատոր պարիշնաւութեան պարտականութիւնը և իրական շահերու լուրջ ըլլրունուը կը պահանջնն իսոնարին գիտութեան վիճաներուն առջեւ։ Բայց գիտութեան գործը սուտեր և միախներ քանզելու մէջ միայն չի կայանար, անոր գլխաւոր գործն է՝ ծամարիտը երեւան հանել, Թաղաքական ու գրական անցեալ մը ունեցեր ենք վերջագէս։ անոր մասին մեր ունեցած ծանօթութեանց մէջ կային սվանդներ։ այդ սխաներն ուղղելով պէտք էր գծել իրական պատկիրը մեր հաթեաց գործերան։ Տարիներէ ի վիր, քանդումի գործը կը շաբաւակուէր անհանայ, և վերաշնութեան փոքրերը շատ սակաւաթիւ էին։ Այն Հայերուն համար, որ գիտութեան երկրպագու ԸԼԱՐՎ հանդերձ, տաք սէր ու որդիսկան ժարգանք ունին գէպ ի իրենց ցեղու տիւուր

բան մը կար այդ իրենց ցեղային կին շէնքին անընդհատ փլուզման տեսարանին մէջ որ իրենց առջև կը պարզուէր։ և ատիկա կը զուգադիպէր՝ մեր բաղդէն՝ այն բոգէին երբ հայկական գաաը Երբուայի առջեւ դրուած և իրը օրուան հրատապ հարց մը ընդունուած ըլլալով՝ մնաք պէտք ունէինք մեր ցեղին անցեալով որոշ ու յարգելի, համակրելի համայնապատկերով մը ցոյց տալու Երբուային, և ո՞չ թէ քայլքայման մէջ գտնուող խառնաշղովն, կակածելի և անհրապոյր տեսքով մըն ։ Քանզիներուն մէջ, — միհ մասմաք Երբուայի, մասամբ Հայ — կային որ, զոյտ գիտակն գործ մը կատարողի անաշառ ոգուով առանցնորդուած, մեր անցեալ պատմութեան անձիշդ մասերն ի վիր հանած ատեն մեր ցեղին համար ո և է վիրաւորիչ զգացում չէին յատներ, ո և է անարգի եղակացութեան չէին հասնիր։ Կը շատամային սխանիրը մատանիչ ընելով։ ոմնակ նոյն իսկ, — քիչեր, — սուտ մեծութիւնները քանդելէ յետոյ անձանց մէջ մասակի արթանիքներ երեան կը հանէին։ բայց և կային որ այդ գիտական գործին մէջ կիրք կը խառնէին, կը յայտնէին օգի մը ակներեւորէն ու կանխորչօրէն հակակիր, տեսակ մը ամորոժ ցոյց կուտային այդ քանզման գործին մէջ այսպէս օրինակի համար՝ Թէուոր Ծէնաք, իր Միհերա զըրին մէջ, ուր մեր մեծն Ծիգրանը և անոր հետ հայ ցեղն ալ շատ հակակիր գծերով պատկիրացուցած է։ այսպէս և Քարիէր, որ իր ամբողջ կեանքը նուիրեց ցոյց տալու թէ Հայերը իրը պատմութիւն առասպելներ ու ստութիւններ միայն ունեցող ազդ մըն են և Խորինային խարդախութենէ ու տիւուր թէնէ ուրիշ ոչնիշ ունի։

Նոյն իսկ մենէ ունակի՝ ազատամիտ ու գիտուն երեւալոյ տեսանցով այդ ժխտական ձգուոմն ընդգրիկցին։ հակագառն չախազանցութիւնն մըն էր որ այդ կարգի Հայերուն մէջ կը յայտնուէր՝ ատենով ինքզինքնիս անցեալին մէջ միհ ազդ մը կը կարծէնք, հիմա՝ ոչնութիւնն մը, միշտ գերի, մտաւոր ստեղծագործ զօրութենէ գուրի, և եղուուկրակ ցեղ մը եղած ըլլալ կ'ուցէինք՝ Թուսահայ բանակը մը տարիներ առաջ Հանելս Ամաօթեալին մէջ ամենէն անարգական ածականներով կը քարիզմէր մեր ինեղ միհ Խորենացին Ա. R. A. R. @ ստախոս, խարգախ, տպէտ,

խարերայ, բթամիտ, ևն.» — արդ՝ Խորենացին եթէ չէ լուրջ պատմաբան մը, հոյակապ գրագէտ մըն է, և իր ցեղին մեծ պատիք կը բերէ. Հայ մը կարող է անոր պատմական սփաները ցոյց տալ, բայց պարտական է միշտ պատկառանքով արտասանել այդ տաղանդաւոր Հայուն անունը:

Սակաւաթիւ էին վերաշխութեան փորձերը, և մանական թացատրելիք ալ է ատիկա: Հոյայ աշխատութիւն մը կար կատարելու. պէտք էր հաւաքել հին ու նոր բոլոր օտար ու հայ հեղինակներուն մէջ ինչ որ կը վերաբերի Հայոց պատմութեան ու գրականութեան, պէտք էր ուսումնասիրել Հայաստանի մէջ ցրուած ինչ սեպագիր արձանագրութիւնները, պարտի մեր բոլոր հին ձեռագիրները, անտիք մնացած կտորները երեւան հանել, յիշատակարանները քննել, տպուած հեղինակներուն բնագիրը մաքրել աշաւազութենքն, ուսումնասիրել Հայաստանի բոլոր հին շնչերու մնացրդները, անոնց վրայ գրտնուող արձանագրութիւնները, անոնց ճարտարապետական ոճը, քանդակները, նկարները, ուսումնասիրել մեր հին ձեռագիրներու մանրանկարչութիւնը, ու մանաւանդ կատարել պեղումներ և լոյս աշխարհ հանել ամէն ինչ որ հորուն տակ թաքրոն կը մնայ մեր հին պատմութեան, արուեստին, ճարտարագործութեան, նիսա ու կացին վրայ տեղեկութիւն տալ կը ցոյզ շնչերին ու իրեղիններին: Այս նախապատրաստական ստուար աշխատութեան գեռ փոր մէկ մասը կատարուած է: Հետեւառ և հասկանալի է կերպով մը՝ որ վերաշխութեան գործը ցարդ մասնական ուսումնասիրութիւններու մէջ սահմանափակուած ըլլայ: Սպասելով որ բոլէն վայ մեր անցեալին ամբողջական պատկերին ծզգիտ ու լիակատար վերանաստաման, հաճորվ կը նկատենք որ այս վերջեր մէկ քանի հմտութիւն ունենացած և հաստատուն նկատուած նիւթեղիններով, հին Հայոց գիտական պատմութիւն ունենացած և արդէն կամած արդէն ցարդ գոյութիւն մը ուրաւագծել: Այդ փորձերն են Պ. Գէորգ Ասլանի Etudes historiques sur le peuple arménien գիրքը որ նոր լոյս տեսած է, և Պ. Noel Dolens ու A. Katchfi Histoire des Anciens Arméniens, որոն առաջին հատորը երեւցաւ քանի մը տարի առաջ digitised by

Պ. Գէորգ Ասլանի հատորը, յատակ, ժուլժկալ ու վայելու ոռով մը գրուած, Հայոց հին պատմութեան մասին ցարդ կատարուած աշխատութեանց ճարտար ամիոփում մըն է, որուն վրայ հեղինակն աւելցուցած է իր կարծիքները Հայոց նկարագրին, կատարած դերին, գլխաւոր պատմական անձնաւորութեանց, հին հեթանոս կրօնքին, եկեղեցւոյն, գրականութեան ու արուեստին նկատմամբ. կը պատմուակէ պատմութիւնը նսիսանյոց (Ծրարտեանք, Զիթիթը) մինչեւ Արմեններու տիրապետութեամբ՝ հայ ցեղին կազմելիլ, պատմութիւնը Արտաշիսեան ազգային հարատութեան, հայ Արշակունիներուն, քրիստոնեայ Արշակունիներուն, Բիւզանդացւոց, Սասանիանց և Արքաց տիրապետութեան շըրջանին, թագրատաւնեաց և Արծրունեաց թագաւորութեանց, ու յատուկ գլուխներ ունի նուիրուած՝ Հայ Արշակունեաց օրով հայ ժողովրդի ընկերական կազմակերպութեան, հայ հեթանութեան, յետոյ՝ Ե. գարու գրական շարժման, հայ եկեղեցւոյն, հայ կաթողիկոսութեան, թագրատաւնեաց օրով հայ գրականութեան: Նույն Տօնէնիք և Ա. Խաչի գործը միեւնոյն գիտական ոգտով, գրեթէ նոյն ծրագրով շարադրուած է, բայց աւելի մանրամասն, և ինքնարեր բանասիրական հետազտութիւններով աւելի ճոխ. կը պարունակէ Հայոց պատմութիւնը մինչեւ քրիստոնեութեան պաշտօնական ընդգրութիւնը, և մանաւոր գլուխներ՝ ուսուիրուած Հայոց հին քաղաքակրթութեան (աւելի ճիշդ՝ ընկերական կազմակերպութեան) և հեթանուական կրօնքին:

Այդ երկու գործերուն վելլուծումն ընել չէ միտք այստեղ. այլ՝ պարգելով քանի մը նկատողութիւններ անոնց ինչ ինչ կտորներուն և ընդհանուր ձգտումին վրայօք՝ աւելի որոշ կերպով ցոյց տալ այն ուղղութիւնը զօր ես կ'երազեմ որ ունենայ գիտական Հայոց պատմութեան մը հեղինակը:

* * *

Էսի վերեւ թէ ազգի մը համար անհրաժեշտ է ունենալ պատկեր մը ուր ծչգրատէն ցոլանայ իր նախանյայրերուն կատարած գործը, և ուր մանաւած շնչուուած ու բացատրուած ըլլան այդ Կոմիտաս (Ա. Բագրատիւն) կողմերը, անոր հոգին ու

իմաստը կազմող տարրերը : Այս երկու աշխատութեանց մէջ, մանաւանդ Պ. Ասլանի զրբին մէջ, ինձի կը թուռի որ հեղինակը աւելի հետամուռ եղած է եւրոպացի գիտուններու վրայ գիտական բացարձակ անաշառութեան տփառութիւն մը ձգելու քան ազգային պատմաթեան շշմարտասէր բայց և ազգասէր նկարիչն ըլլալու :

Պ. Գորդ Ասլանի գործը կը սկսի հետեւեալ պարբերութեամբ :

« Թէ պէտք հայ ժողովրդին կատարած գերը քիչ բան է, թէ պէտք իր բնաշրջութիւնը շատ յաճախ շահեկանութիւնէ զորի է՝ քաղաքակրթեան, գաղափարներու և արուեստներու առաջիւնութիւնը, այսու հանդերձ գիտունները անոր ծագումը, անցեալը կ'ուսումնասիրն ազգափացական կապերուն պատճառով զոր անոր մէջ կը գոնեն Փոքր-Ասիոյ հնագոյն ցեղերուն հետ : Ու յետոյ, հայ ժողովուրդը կ'ընճայէ մասնայտակութիւններ զոր պատճութիւնը չի կրնար նշանակելէ ետ կենալ . գարերէ ի վեր անհետացած Արեւելիի ժողովուրդներուն ժամանակակից, Հայը կենդանի է միշտ, պահելով իր անհատականութիւնն ու իր լիզուն, հակառակ արշաւանքներու և կրօնական հայածանքներու շարիւներուն, որոնց նեխարկուած է: Եւ ինչ որ աւելի կարեւոր է, անիկա կարողացաւ ազատագույն արեւելեան ազգեցութիւնն և առաջին գարերէն իսկ քրիստոնէութիւնն ընդգրկեց և նոյն իսկ ազգայնութեան գաղափարը իւրացուց այն պահուն ուր իր անկախութեան վերջին հետքերը կը կրունցնէր: Նոյն իսկ Հայաստանի ամենէն աւելի ալէտներով ընկճուած միջոցին է որ երեւան կուգայ ամենէն նշանաւոր ազգային գեւզը, տառերու գիւտը, օրուն կ'ընկերանայ գրական գործունեութիւնն մը զոր ոչինչ կը նախագուշակէր: Քանի որ ա՛յս կերպով քայլայման դիմուրդած և բնաշրջած է Հայը, պէտք է ընդունիլ թէ ան մէջ կը կրէ հասագիւտ տոկունութիւնն մը և զարմանալի կենսունակութիւնն մը և իր պատճութիւնն կը ներկայացնէ ուրեմն գիւտը որ պէտք է շահագրկուն բայց որ Արեւելիի կի ազգեցուն իր ամուղջութեանը մէջ, իր ունեցած ոչ միայն անմիջական այլ և հեռաւոր հետեւակն անդիմական այլ և հեռաւոր հետեւակն անդիմական անդորրութեանը հետ և եր նկատենք անզորութեանը հետ և եր նկատենք զայն իր ամուղջութեանը մէջ, իր ունեցած ոչ միայն անմիջական այլ և հեռաւոր հետեւակն անդիմական անդորրութեանը մէջ էլեմա-թամինոնի ցաւակին, դժնդակ բայց և կարեւոր զիրքը կը բունէ և Ասիոյ ներպայի վրայ աւելի շուտ խուժելն արգիլելու նպաստելով նոր ներոպային քաղաքակրթութեան կազմակերպութեանը կը ծառայէ, որ հակառակ հակարիսանեան հզօր ազգերով պաշարուած ըլլալուն Արեւելատիք կոնքն ու քաղաքակրթութիւնը »:

Խնչէ, քրանաւերէն լեզուով գրուած եւ հետեւարար գլխաւորացէն եւրացուց ըն-

թերցման սահմանուած գործի մը առաջին տողերէն իսկ, հեղինակը, որ գիտուն մը ըլլալէ առաջ Հայ մըն է, իր ազգին կատարած գերը այլքան փոքր ու քաղաքակրթութեան տեսահետով քիչ շահեկան ցոյց այս Չեմ ըսեր որ իմէ այդպէս համոզւած է: իր համոզւան հակառակը պնդէր: բայց կարեն չէ՞ր առ նուազն՝ զայն առնել այդ ֆրազը, որ ըստ իս ճիշդ ալ է: Արդէն իսկ պարբերութեան հետեւեալ մասնան մէջ հեղինակը քիչ մը կը հակառէ ինքինին, մատնանիշ ընելով Հայուն փութեալ տողթիւնը արեւելեան քաղաքակրթութեան յարելու և իր ատարուինակ տոկունութիւնն ու հինաւանակութիւնը: Լաւագոյն չէ՞ր ցոյց տալ Հայը իրը ցեղ մը որ քաղաքականապէս զօրիդ ու տիրական չէ եղած, բայց որ իր մէջ ունեցած է հոգեկան ուժ, քաղաքակրթական կարութիւն, և այդ ներելի բարոյական ուժին: Այդ նորինիւ և որ կրցած է տոկալ քանդուամի, թօթափել արեւելեան ազգեցութիւնը, արեւուարի քաղաքակրթութիւնն ընդդիմէլ և իր ամենամեծ ճգնաժամներէն մէկան մէջ յանհարծ իր ազգայնութիւնը վերջնականապէս ամբագուել՝ նիմենելով գրականութիւնն մը: Այդ գրականութեան յանհարծական երեւուն ալ փոխանակ ոչինչով գուշակելի նկատելու, կարելի էր ու պէտք էր բացատրել անով որ հայ ժողովուրդը վազուց իր մէջ ունեցած է գեղեցկագիտական զրութիւնը, թէ ան արգէն երկար ամենէ ի վեր ժողովրդական բանաստեղծութեան ձեռով զարգացած էր և Ս. գարու շարժուումը անոր գիրագոյն ծաղկումը եղաւ: Եւեայ, ընդունելով որ ամէն բան յարաբերական է, հայ ժողովրդին կատարած գ'րը շատ աւելի կարեւոր կ'երեւայ՝ նրբ զայն համեմատենիք իր նիմեթական անզորութեանը հետ և եր նկատենք զայն իր ամուղջութեանը մէջ, իր ունեցած ոչ միայն անմիջական այլ և հեռաւոր հետեւակն անդիմական պէտք էր գիւտը ընթացքին մէջ էլեմա-թամինոնի ցաւակին, դժնդակ բայց և կարեւոր զիրքը կը բունէ և Ասիոյ ներպայի վրայ աւելի շուտ խուժելն արգիլելու նպաստելով նոր ներոպային քաղաքակրթութեան կազմակերպութեանը կը ծառայէ, որ հակառակ հակարիսանեան հզօր ազգերով պաշարուած ըլլալուն Արեւելատիք կոնքն ու քաղաքակրթութիւնը »:

կիւրացնէ և զայն կը տարածէ իր շորջը ուրիշ ցեղերու մէջ, որ կը ստեղծէ լեզու մը այնքան նույրը ու ձևն՝ մին մարդկային արուեստի գրուգործոցներէն, որ կ'արտազրէ գրականութիւն մը ուր քանի մը հոյակապ գեղեցիկութիւններ կը շողան, որ ճարտարապետութեան, քանդակագործութեան և այլ արուեստներու մէջ իր օժտուած ցեղի ապացոյցները կուտայ, որ տիեզերական վաճառափանութեան մէջ մեծ միջնորդի կարելոր դեր մը կը կատարէ, այդպիսի ցեղ մը շահեկան է բնակն, և ուրիշ մեծ ազգերու հետ իր արենակցութեան համար չէ միայն որ պէտք է ուսումնասիրէլ անոր պատմութիւնը:

Մեծն Տիգրանի նուիրուած գլխուն մէջ, Պ. Ասլան արձագանք եղած է Թէսոոր թէնարի: Տիգրան անմերի չէր, բայց մեծ մարդ մըն էր, որ ունէր մեծ յատկութիւններ ու մեծ թերութիւններ. ես կը կարծեմ թէ թէնաք շատ սեցուցած է անոր գէմքը: Թէնաք արդէն անսիալ գիտուն մը ըլլալէ հեռու է, — ինըն է որ դոյութիւն երբէք չունեցած Սահմանափառնէս թագաւորին կեղծ խորը գաւերական կարծելով Լուվի թանգարանին 200,000 ֆրանքի գներուն պատճառ եղաւ: Հայ մը պէ՞սք է որ մը, գիտութեան պահանջներուն հպատակելով հանդերձ, վերաբննէ այդ անարդար և կողմնակալ դատաստանը և աւելի խորին ու ներքին ըմբռնումզ մը Տիգրանի հոգեբանութեան, ներկայացնէ զայն Եւրոպացոց՝ ինչպէս որ էր իրօք:

Հայ Արշակունեաց պատմութիւնը սկսած ատեն, Պ. Ասլան անոնց ամբողջ շրջանը առաջուց կը պատկերացնէ հետեւեալ սկ գերով. « Ճակատագիրը հեռու էր անոնց ժպտելէ, և դժբաղդ կեանք մը եղաւ թագաւորութիւնն այդ իշխաններուն՝ Սասանեաններու մշտական յարձակմանց ենթակայ, և որ գահ եղաւ միմիայն իրենց կեանքը պատրի կամ բանտի մէջ կամ մարդասպաններու սուրին տակ կերպացներու համար »:

Հայ Արշակունիներուն գիրքը շատ գժուարին էր՝ երկու վիթիւնարի պետութեանց մէջ սեղմուած, ձկնուած. բայց այդ թագաւորները բանս ու պատր երթալէն, մարդասպաններէ խոլողուելէն ուրիշ բան չե՞ն ըրած բնաւ. չե՞ն ցոյց առաւ քաջութիւն. գտաքի, յաջու-

զութիւնն՝ հոգ չէ թէ վաղանցուկ՝ շրջաններ չե՞ն ունեցած. ինչո՞ւ առաջուց խեղջ ուրօրմեկի գոյնով մը ներկայացնել ամբողջ շրջան մը որ իր համակրելի կողմերն ալ ունի. ինչո՞ւ ընդհականին լրցի մէջ չգնել սկիզբէն իսկ այդ համակրելի կողմերը :

« Եթողովուրզը, ինչպէս և աւագանին, կ'ըսէ Պ. Ասլան, սպիտութեան մէջ կ'ապրէին: Հայը, իր լեզուովլ գրել կրցած ըլլալով միշկ ե. գրուն կէսը, օտար մնացած է ո և է մտաւոր մշակման, բաւականացած է իր գուսաններուն երգերով: Նոյն իսկ տառերու գիւտէն յետոյ, ժողովուրզը շատ հնուու մնալով մտաւոր շարժումն, չէ կրցած ձողարիլ այդ ագիտութեանը որ կը խափանէր ո և է բնաշրջամ իր ընկիրական կազմաւորման և քաղաքական գաղափարի մասին իր ըմբռնումին մէջ :

Ժողովրդին համար՝ այս գտասասոնը ճիշդ է. (ո՞ն է արդէն ասիական հին մեծ պետութեանց մէջ՝ այն ժողովուրզը որ իր բոլոր խաւերով բարձր զիտակից մտաւոր կեանք ունեցած ըլլալա.) բայց չեմ գիտեր թէ մեր աւագանինին համար բացացձակ տգիտութեան վկայագիրը իրաւունք ունի՞նք տալու. իրենց պալատական կեանքին մէջ՝ արուեստը, բանաստեղծութիւնը, երաժշտութիւնը միմէ բնաւ տեղ չե՞ն գտած. իրենցմէ չե՞ն գտնուած օտար մեծ գեղեցկութիւնները իւրացնող և նոյն իսկ արտադրող անհատներ. Տիգրան Բի սրբին՝ Արտաւազդ՝ սաղանդաւոր գրող մը կը հանդիսանայ՝ յունարէն լեզուով. Վրոյր բանաստեղծ իշխանի մը անունը հասած է մեզի՝ Հայ Արշակունիներու շրջաննէն. ինչո՞ւ այս օրինակներէն չինաւցնելով որ ուրիշներ ալ կային ատոնց պէս. ինչո՞ւ վայրենի անմշակ լեւոցիներ համարինք մեր բոլոր նախնիքը մինչև ե. գար: Նոյն իսկ ժողովուրզը, միմէ օւսում, գիտական դատիարակութիւն չունէր, չէ՞ ունեցած իր բնազդական գեղարքու եստի շարժումն, ձօխ ծաղկափթումը մը չէ՞ տուած երգերու, հեքեալմերու, նուագներու. ինչո՞ւ չէ ըսենք՝ վճռական կերպով: Եւ ինչո՞ւ մտաւոր ակնյալոնի մեծ ու տարածուած շարժման մը չգոյութիւնը մեր ժողովրդին բնածին անուսումնասիրութեան, կոպտեթեան վերաբերնէ, մինչ ան կը բացարուի գլամուրացէն իր քաղաքական ակարութեամբ

որ գատապարտած է զի՞նքը զրե՛մէ միշտ անհանդիստ, խովուել, հալածական, թափառէկ կեանքի մը : Թակի՛ սնդամա՞ն հօր մտաւոր շարժման մը ձամբուն մէջ մտած է ան, և յանկած կասած՝ պրոպերի արշաւանքներէն ջախջախուած : Միթէ Տիգրան թի փորձած քաղաքակիրմական ճիգը ահագին բարգաւաճման մը պիտի չ.յանդէ՛ր եթէ Հռոմայեցիք չգային հիմ նայատակ ընկել անոր գործը : Եւ գարու հոյակապ շարժումը, եթէ շարունակուեր քանի մը գար՝ անիսափան ու հասատ քայլերով, պիտի համանէ՛ր մեծափառ ընդգրածակութեան մը :

Հայոց հեթանոսական կրօնին վրայ խօսելով, ♀. Ասլան կ'եղրակացնէ՝ « Ի՞ր ամբողջութեանը մէջ նկատելով՝ Հայաստանի հեթանոսական կրօնը, գէ՛թ ինչպէս կը յայտնուի ճանօթ տոքիւմաններու քննութենէն, ո կ է ինքնուրոյն ասառաւածնութենէ (theogonie) չի բբդիրի : Արտառոց հեթանոսութիւն մըն է, իրար զբոնող տարրերով կազմուած և համախմբուած մը ասսուածներու որոնց մեծ մասը զրագաշտական անուններ առած են, բայց որոնք սեմական աշխարհին ու հելլենական աշխարհին ասսուածնութեանց կիրքը կ'ըսնի : Ան Հայոց՝ այսպէս կը զայտով կրօնիի յացամանց մէջ ո կ է ինքնաստութիւն գրած ըլլալ : Դիմե՛կը ամէն ինչ մեր հնագոյն նախնական կրօնին մասն՝ այսպիսի վճռ մը տալու համար՝ ու ինչ որ զիստենք՝ միթէ մեզ իրաւոնք կոռաւայ՝ այդ վճռան արանակուելու : Մեր հնի կրօնին մէջ չկա՞ն գեեր որ բնիկ են, չէ՞ որ փոխարի ասսուածնութեաններէն շատեր կերպարանափոխուած, նոր տարրեր և նոգերանաթիւն ստացած են, և ատիկա յարաբերական բայց շատ գնահատելի նընառութիւն մը չէ՞ միթէ :

Քրիստոնէութեան, ընդգրաման բարերար, փրագործ հետեւանքը, հայ եկեղեցւոյն ու կելոնին կատարած գերը՝ Հայոց պատմութեան մէջ, կամպիփոսական աթասնի նշանակութիւնը, գրերու գիտմին և հայ գրականութեան մը հիմնարկութեան փարեւորութիւնը՝ շատ լաւ ըմբռու նուած և շատ յասակ ու միտու կերպով բացար մուռաւած կ'եղան մէջ : Ասսանեանց կրօնական հալածանքին գէմ Վարդանանց ու Վահանեանց զեկավարութեան տակ Հայութեան գիմագրութիւնը նայական տար ու գեցաւած

գոյներով նկարած է հեղինակը : Դպին լաւագոյն մասերն են ատոնկը իմ տեսակետով : Հոյս ալ ակախն քանի մը հատուածներ կան որ վես բորովովին չեն գուացներ : « Հայ ընդօրինակիւնները, կ'ըսէ Պ. Ասլան, Թ. գարեն սկսեալ՝ սրբած էին գրքերը զարդանկարներով պանեւ, նախ ասորական ոճով, յետոյ՝ բիւզանդական ոճով » : Խնչու իսկոյն՝ այս զուտ հետեւողական դիրքը տալ հայ զարդանկարիներուն՝ ամբողջ հայ ցեղին ստրկական նմանողի նկարագրի մը ընծայելով : Այդ գիւղին մէջ մեր նախնեաց գործը լիովին կը ճանչնա՞կ, ուսումնամիտրա՞ն ենք :

Դասական հայերէնին ինահատումը անբաւական է : « Հարուստ է, բացարութեանց մէջ այլազն, յատակ, բաւ շարագաւուած ու « Եղինիկի հայերէնը գասական յունաբենի չափ աղուոր է » կ'ըսէր որ մը ինծի Պ. Մէյեե, որ զուտ դիտուն մըն է : Խնչ որ ուսինք անվիճելիօրէն պարձենալիք, ինչո՞ւ չպարծենակը անով, նաւագարաց և առանց բաւերը համծելու : Հին հայ գրագէտներուն ամբողջութեանը վրայ խօսելով Պ. Ասլան կ'ըսէ, « Հայաստանի մէջ գրական շարժումը փակուած մնացած է նեզ շըլանակին մէջ վանականներու և եկեղեցականներու որոնց մնաւող գործունեութիւնը գլաւաղապէս սուրբ գլուխութեամբ, գարութեամբ, ասսուածնակրութեամբ, մեկնաստեղծութեամբ, կրօնական բանաստեղծութեամբ, միտարականութեամն և գնաւորականութեամն աշխատութիւններով որոնց ծնունդ տաւու գնաւականութիւնները չարհամարտեցին սիստեմիկ սեռ, քանի մը փիլիպովայական նիւթեր ձեռք ասին, ինչպէս և կենասպաւ մտնելուն, պատիւթիւն, և պատմութեամն քով նմանողին գրական սեռ մը, քրոնիկադրութիւնը : Պարակասանի կրօնական հալածմանց դէմ պարբար փիլիպուց սեռ մը որ գիւցադներութեան հետ կապ ունի : Բայց ջնադիրը ըլլալով իրենց ոռը ձեւել յոյն եկեղեցւոյ հայրեան գրդերուն վրայ, և պարոցի նուետութեամբ մը տոգուած, սրբագան գրականութեան մէջ ո և Է. ինքնապայմեթիւն չեն գաւու :

ցած, բաց ի մէկ կամ երկու եկեղենակներէ։ Պատմագիրները, որ աշխարհիկ գրափառութեան մէջ սիրական տեղը կը գտաւեն, զորք են քրնագատական ձգտումէ, իիլիտույայիկան ողիէ և համագրութենէ։ Եթէ այդ եկեղեցակներու գործերուն գրական արժէքը ու և է համեմատութիւն չի վերցներ գասականներուն հետ, զարմանալ միայն կարելի է այն մտաւոր գործունէութեան վրա զոյց ցոյց տուին այրուրենին զիւտէն սկսեալ»։

Իր ընթանուոր պատկեր Հայոց հին մատենագրութեան, ասիկա շատ չոր է, անձիշդ։ Փ՞նչ գիտենք թէ աշխարհիկ սեռին մէջ աւելի ազատ գործեր չկային արտագրուած՝ որ կորսուած են։ Աղջբասնդրու պատմութեան թարգմանութիւնը, վերագրուած Խորենացոյ, ցոյց կուտայ որ հեթանոս վկերը սիրողներ ունէին մեր մէջ։ Ինչո՞ւ չենթագրել օր նմանօրինակ գործեր թարգմանուած և գրուած ալ են, գեռ մեզ անյայտ ։ Ճիշտ չէ ըսել թէ մեր եկեղեցական մատենագիրները յոյն եկեղեցւոյ հայրերու գործերուն վրայ «Ճեած» են իրենց երկերը։ «Օգուած» են յոյն և ասորի մատենագիրներէն և ինքնասիք մատենագիր խառնուածք ցոյց տուած են։ Նախ՝ իրենց արուեստագէտն ըլլալն ապացուցած են գասական հայերէնը շեքզ կատարելութեան մը հասցնելով և թարգմանութեան արուեստին մէջ հոյակապ յատկութիւններ երեան հանելով իրենց թարգմանութեանց հայերէնը շեքզ կատարելութեան մը հասցնելով և թարգմանութեան գործերուն ինկած յունարէնը։ Եւ յետոյ, մէկ կամ երկուք աւելի են անոնք որ ինքնասիք արտադրութեանց մէջ իսկատապութիւն ցոյց տուած են։ Կորիւն, Եղիշէ, Խորենացի, Եղիշէ, Փարակցի իրարմէ շատ տարբեր ոճ ունին եւ ու է օտար Եղիշակի սարբուկ նմանընը չեն։ Ճիշտ է որ մեր պատմագիրները զորք են այն յատկութիւններէն որոնց պահանջ կուտայ Պ. Ալյան, բայց անոր յատկութիւններն իր գրագէտ ի վեր չեն հանուած ինչըան պէտք է։ Փաւատոս տարօրինապէս համեղ, կենդանի, տաք ու գունագեղ քըրնիկագիր մըն է, շատ ինքնուրոյն ու մեծապէս հայ ոճով։

Աղավանի թերութիւններն իրեւ պատմագիր ցոյց արուած են, բայց անոր յատկութիւններն իր գրագէտ ի վեր չեն հանուած ինչըան պէտք է։ Փաւատոս տարօրինապէս համեղ, կենդանի, տաք ու գունագեղ քըրնիկագիր մըն է, շատ ինքնուրոյն ու մեծապէս հայ ոճով։ Աղավանի համար, Պ. Ալյան կըսէ։ «Ոչին պէս, պատմօւածքն ալ շփոթ է մերթ», անարդար չէ աս։ Աղավանի աղեղոսի մէջ զմայելի կտորներ կան, գրական հատընտիր հատուածներու հաւաքածոյի մէջ դրուելու արժանի։

Մովկէս Խորենացոյն մապն Պ. Ալյան քաղաքավարութիւնը ունեցած է նախատական բառ չգործածելու։ Կընդունի անշուշտ — ու մենք ալ իրեն հետ — թէ պատմագրի տիպար մը չէ, սիսաններ շատ կան իր մէջ, բայց կը մերժէ զայն մինչև ը. գարն իջեցնել և Զ. գարուն վրայ կանգ առնել կուտայ անոր հաւածական ստուերը։ Ե … Զ. գարուն գրագէտ մըն է, կըսէ, որ զորք չէ գրական տաղանդէ, որ կցած է Նախառակ իր աղբիւներու սակաւութեան յօրինել ամորզական պատկեր մը, ուր տես անք կը այստուին պատմաբանի ճշնարիս ընդուակութիւններ։ Լեզուն ընդհանրապէս ուղի է, ուղ սեղմ, նկարագրութիւնները պատկերացից, սայց կեղծման և շրջման յաձախագէպ կիրարկում անոր ընթեցումը երեմն անհականացն կը գարձնէ։ Պատմաբան կորենացին համար՝ արդար է ուրբեմն Պ. Ալյան՝ բայց գրագէտին համար՝ շատ քիչ է իր ներբողը։ Խորենացին որուն գրական արժէքին վրայ

թումագէծ մեծանուն իտալյացի զրագէտը խորին ակնածանքով հոսած է ատենով, մեծ գրագէտի խառնուածք մըն է, իր պատմութիւնը, հապձնպ դրուած, անհաւասար գործ մըն է, բայց ի՞նչ մարուր, ի՞նչ բարձր տաղանդ՝ լաւ կորոներուն մէջ. և ի՞նչ ստուար գեր՝ այդ գրքին կատարած դիրը Հայոց մտաւոր ու ազգային կենարին մէջ, յետոյ, Խորենացին հեղինակն է նուև Այշակիր պատմեան ձառին ու Հարիսիմեանց ձառին, որոնց մէջ քնարերգական հորակապ սլացներ և անման ճախութեամբ, թարմութեամբ ու ներդաշնակութեամբ ոճ մը կը գտնենք:

Բացատրելու համար անկումը որ Ե. գարու գրական շարժման կը յաջօրդէ, Պ. Ալան կ'ըսէ հետեւեալը. «Հայ դպրութեանց արագ անկումը պէտք է վերագրել այն գերութեան վիճակին ուր ինկած էր ազգը: Ճշմարտութիւնը այն է որ քանի մը հեկդեցականներու ձեռնարկած շարժումը, ասամանափակ շրջանակի մը մէջ, անհամաձայն էր (ազգին) ընկերական վիճակին հետ: Հայ հոգին, մատար բաներուն անտարեր, անկարող եղան նպաստաւորելու գրական գրծունեւութիւնը, որ չկրցաւ դուրս ելլել վանքերուն որ գիտուած էր»:

Այս հաստածը շատ դիտութիւն կը միրցնէ: Նախ՝ ձիշտ չէ որ Ե. գարու շարժման յաջորդած ըլլայ իսկական անկումը Լեզուն, ոսկեդարեան հայրէնն է, որ իր մաքրութիւնը հետզհետէ կը կորանցնէ. բայց գրական գործունեւութիւնը անընհատ կը շարունակուի: Ենիկիւն նարեկացի, — ինչպէս է նարեկացին Շնորհալիք, — հայ մոքին շլթան, թէպէս մերթ իրարմէ հեռու և անհաւասար օղակներով, կերպարածոք՝ երբէ շխողուած (օղակներէն շատուրը գեռ նոր երեւան ելան, ինչպէս այն սոկի օղակները որ Քուշալին նն ու Կոստանդին Երջնկացին, ուրիշներ ալ կը ման անշուշտ գեռ անյայտ): Ճիշդէ միայն որ Ե. գարու շարժումը, թէ՛ դպրոցական, թէ՛ գրական, թէ՛ ուսումնական, թէ՛ լեզուական, նոյն հզօր թափով չէ շարունակուած և աճած, ճիշդաւորուած, արածուած հետզհետէ, — և ատոր պատճուած՝ քաղաքական ողալիք վիճակն է որուն մէջ տապակած է դարերով Հայութիւնը: Գեմ ընդունիք, և նոյն իսկ «գիտականորէն» սխալ կը համարիմ որ Հայը

«մտաւոր բաներու անտարբեկր յ ցեղ մ'ըլլայ. Նկատեցէք այն սքանչելի մտար որ շարժումը զոր Հայը՝ մթ. գարուն՝ ունեցաւ, եւրոպական նոր քաղաքակիթութեան հպանմք. կի ատեն; Ե. գարբէն յետոյ, հայի թէ իր ջախճախութերէն կը յաջողի վերականգնիլ և քիչ մը քաղաքական զորութեան կը հասնի՝ Հայը մտաւոր փայլուն դորունէութիւն մը կը սկսի իսկոյն (Բագրատունեաց օրով, Խորինեանց օրով): Սիալ է բսել թէ այդ Ե. գարու մտաւոր շարժումը կասած է սրբակետ ազգին ընկերական վիճակին համաձայն չէր, զուտ վանական էր. այդ պահուն՝ Հայոց թէ՛ ազգային կթէ՛ մտաւոր կեանքին գերագոյն վառարանը եկեղեցին էր. ազգը ինչ որ ունէր մտաւոր ուժ, տաղանդ՝ գրիթէ ամրողապէս եկեղեցին առուն առաջ արքէն ամբողջ քրիստոնեայ աշխարհին մէջ մտաւոր շարժումը եկեղեցականներուն ձեռքն էր, և ունէր կրօնական դրոշմ: Տրուած ըլլալով իր քաղաքական ցաւագին պայմանները, Հայը արտադրած է իրը քաղաքակիթական գործ՝ ինչ որ կրնար, և իր արտադրածը քիչ բան չէ: Բագրատունեաց թագաւորութեան նուիրուած գլուխն ալ՝ իր սկզբնաւորութեան մէջ իսկ կը պարունակէ պարբերութիւն մը որ ամուր ու խեղզ գոյսնով մը կը ներկայացնէ այդ շահե-

* * * Պ. Ալամ իր այդ ժաղաին իր հաստատմ՝ կը յեսակէ Խորենացին և Անամիս Շիրակացին, որով եկուս ալ՝ իրաւ է որ նոյն կառմիք յայնան և: Պէտ է սավան չմնան ու եկուս ալ, զինանոտաւ ու հալածաւ, զամնիրաւ վարդեսներու մէջ քած ևն այդ տողեր: Մեր ցեղ իր մասուր ուժի արտօրիչ, իր տանիքներու սենծիչ՝ աս հանակիցի է. իր տանիքներ յարգածուած և զարգացնուած է և ասասնիքու աստիճանուած և ասասնիքու աստիճանուած է և շիրակացին և Շիրակացին պէտ, նատկացին, Փաւուցին, Ստիֆանոս Օպկէլան և ուրիշ «մեծ» Հայու հայունուած ևն են հասարակութեն կամ անու մէկ ուռ փուրցի, ենուալից, յեղողոր առեւն, ու ցայտ գորտիք ունի: Բայց նոյն երևուոր տեսնաւ և իր երացեցուն մէշ՝ մարզակենը, որ մէծ մասամբ իշեց ծողութեան հալածուած ևն — ունին ինչպէս Ցուուր՝ յասուած, ամենալիքի ոնով կը խօսին անու թերութեանը կամ: Ասամբ ազգ մն ոք իւ ամրութ, այլ յր մէծ անուենու ու որ ցորուիչ ու եւսնաւած ունի, անոնց վրային է որ այէս է դասուի. Երացեց մէծ գրակեներ ատիկա ընդունած ևն — անոնց կը հաւակին իշեց «հասարակութեան» թերութեանը, բայց իւ միայն կը պահանջնեած «ցեղ», զօր իր համարին «Ասունծութեան ցեղը», «ցեղուն մեծարքը»:

կան և ըստ իս իմաւաւոր շըջանը . և Խրապէն , կը լսէ Պ. Ասլան , Բագրատունիկի ստիպուեցման իրենց թագաւոր մեծաչոք անհնավը շատանալ , և ուրիշ բան չեղան բայց և՛թէ անզօր իշխաններ , Ասրաբատականի Էմիրներուն կամ ուրիշ հայ կամ վրացի իշխանական տներու յարձակմանց ևնթակայ , որ իրենք ալ փարքիկ ինքնավար տէրութիւններ հաստատած էին : Այն երկու դարուն միջոցին ուր տեսեց գրեթէ Բագրատուննեաց գերիշտանութիւնը , անկամի հայաստանը անընդհատ աւերտուեցաւ տեղական կոփառերով և դրացիններու ասպատակութիւններով : Խոճանի կեանք մը կողայ թագաւորութիւնը այդ իշխաններուն որ վերջիկերջոյ պարտաւորեցան իրենց հայրենի երկիրը լքանել ու յօն նողի վրայ պատասխն միասուել՝ Սելչուքիանց արշաւանքին չկրնալով գիմարքել :

Ինչո՞ւ հոյ ալ՝ ինչպէս Հայ Արշակունիներու գլխուն սկիզբը՝ ողորմելի թշուառութեան անլոյս պատկերով մը սեցնել , առջի տողէն , ամբողջ այդ գեղեցիկ շրջանը Բագրատուննեաց թագաւորութեան : Տեսնդու , գմնդակ , գմուարին կեանք՝ Բագրատուննեաց կեանքը , բայց ո՛չ «թշուառ ու ինդանակառակն , անսն մեծութիւնը հոն է , որ՝ ահաւոր մեծազօր թշնամիներէ պաշարուած , կարողացան մոխիրներէն թագաւորութիւն մը յարուցանել , զայն արիաբար պահպանել երկու դարէ աւելի , ուսենալ քանի մը փառաւոր ու զօրեղ բռպէներ . և այդ ալիկոծ , վտանգաւոր , արհաւարլց օրերուն մէջ՝ մէկ կողմէ իրենց տէրութեան ալեկիոն նաւը բեկումէ փրկել ջանալով համերերմ , միւս կողմէ բաւական հոգեկան ուժ և գեղեցիկ սեր ունենալ՝ գեղարուեսական ճաշակի և շննարար գործունեկութեան հոյակավ պապացոյներ ճգելու համար :

Բագրատուննեաց օրով հայ գրական և գեղարուեսական շարժման նույիրուած գլխուն մէջ ալ յօն ծայրաեղբարէն զգիշ ողին մը գտնեմ , պարսաւի մէջ վեհանձն , ներբողի մէջ ժատու : Այն ինչ որ կարքի է բայլ ի նպաստ մեր մատնագիրներուն ճշմարտութեան սահմանին մէջ մասով հանդիր չէ ըստած : Հայոց կոնսկան բանաստեղծութիւնը , առանց մեծ ընդարձակութիւն մը ունենալու , իր տեսակին մէջ շատ սերկայանալի , շատ պատուաբեր պատագութիւն մէն է . իր թերութիւնները այդ տեսը

մշակող ժամանակակից մեծ աղքերուն արտադրութեանց մէջ ալ կը գտնուին : Ա Արևելեան աղքեցութիւնը » որուն տարածումը կ'աւաղէ Պ. Ասլան մեր գրականութեան մէջ , միմիայն վասակար չէ եղած , ընդհակուակն : Հայը՝ խառնուրդ մըն է Արևմուտքի և Արևելքի , իր գրականութեան մէջ երկու աղքեցութիւնները պէտք էր ցոլային ու իրար ճախացնէին . լուս է որ ունեցան կելինանշակ նզնիկ մը և արաբայունչ նարեկացից մը , երկուքն ալ մեծ , և երկուքն ալ՝ սերբնապէտ՝ Հայ : Կականն այն է որ երկու աղդեցութիւններէն գերաշինոր արևմտեան ըլլար , և այդպէս ալ եղած է : Նարեկացւոյ մասին Պ. Ասլան կը խօսի պահնչացմամբ , և ուրիշ կերպ չէր կարող ընել , բայց դժուար է ըսել թէ անոր նույիրած հաստածը վակատար գնահատումն ըլլայ այդ վամբ տաղանդին :

Հայ արուեստի մասին՝ շատ վճռականօրէն ժիմական կարծիք մը յայտնած է Պ. Ասլան . «Ծինութիւնները որ Բագրատուններէն մնացած են , ինչնուրոյն սի մը և աղքային արուեստի մը արտայայտութիւնը չեն , կը սերկայացնեն տիպ մը որ երևան եկած է բիւզանդական արուեստի պարսիկ ու արաբ տարրերու հետ խառնուրդէ և որ մասնաւոր գրոշմ մը ստացած է շինութեան համար գործածուող նիւթերուն աղդեցութեան տակ : » Միթէ հայ ճարտարապետական արուեստը զո՞լոկ է ո և է չափով ստուծագործական ինքնատիպ տարրերէ . միթէ արդէն իսկ տար տարրերու ներդաշնակ ու նորութեան հասունուրդ մը՝ գեղարուեսական նորութիւն մը , մասնաւոր տիպ մը չի կազմեր . Վերանձնութեան ճարտարապետութիւնը յօնական և հոգմէտական ոճերու խառնուրդով մը կազմնաւծ էր , բայց իր ուրոյն անձնականութիւնն ուներ :

«Արձանագործութիւնը , կըսէ Պ. Ասլան , արդէն արգիլուած ըլլալով (հայ) եկեղեցիէն , անծանօթ է (Հայոց մէջ) . և քանդակագործներու բովանդակ գործունէութիւնը քարի վրայ զարդարուեստի մէջ կը սահմանափակուի : Ինչո՞ւ այս կարուկ զինուր : Դեռ ի՞նչքան քիչ բան ծանօթ է մեղի մը նախնեաց արտադրութիւններէն : Քանի մը տարի առաջ գրաֆէսով Մատ , Այն պեղերգ , երեսն հանեց Գարգիկ թի-

արձանը. այդ արձանը միակը չէ անշուշտ որ Հայերը յօրինած ըլլան:

Որոշեած քրոնիկացի մը ըսեր է թէ Տաթէի վանքին Եկեղեցւոյն որմանկարները յօրինելու համար Հայք Հոռոմոց աշխարհէն արուեստագէտները բերել տուին (980ին). Պ. Ասլան կը փութայ հետեցնել թէ Բագրատունեաց օրով պալատներու. և Եկեղեցներու և մոզայիներուն և որմանկարներուն համար Հայք Ամիշաց բիւզանդացի արուեստագէտները կը հրաւրէին:

Զեռագիրներու զարգանակարչութեան և մանրանկարչութեան համար, Պ. Ասլան կը կարծէ թէ այդ արուեստը Հայոց մէջ ժ. դարէն յետոյ միայն իսկապէս կը ծաղկի և աղդային գործ մը կազմելու կը հասնի. ըստ իրեն՝ նախորդ դարերու հայ ձեռագրաց նկարները օսար արուեստագէտներու գործ են, Հայու ձեռքով յօրինուածները յորի են, մինչ Գրացիք աւելի տաղանդ ցոյց տուած են այդ արուեստին մէջ. « Վենետիկի Միիթաքանց վանքի Աւետարանը, որ հաւանականաբար Փ. դարու գործ է, զարգարուած է մանրանկարներով որոնք բիւզանդացի արուեստագէտի մը գործը կը թուին » . այդ աւետարանը, որ « Տրավիգոնի Աւետարան » կը կոչուի, տեսաւ եմ ես նկարները արդաքան յորի մը գործը պես է ըլլան, որովհետեւ յունաքն վիրատութիւններ կը կրեն, բայց նոյն ձեռագրին խորաններն ու զարգելու Հայու գործ են, ու տարբեր ո՞նով բայց նոյնքն գեղեցիկ արագրութիւններ :

Վաճառականութիւնը քաղաքակրթութեան կարևոր սատարներէն մին է. հայ ցեղը — և ատիկա սատարներն ալ միշտ ընդունած են, — անցեալին մէջ շատ նշանաւոր գեր կատարած է իր վաճառական տարր՝ իր երկրին մէջ և մանաւանդ իր երկրէն դուրս. Պ. Ասլան այդ գերը կը նշանակէ անցողակի, չափազանց համառօտ հատուածի մը մէջ, ընդ ամենը տասնմէկ տող, առանց մնարամասնութեանց, առանց մեխութեան :

Պ. Ասլան իր Հայոց պատմութիւնը կաւարտէ Բագրատունեաց և Արծրունեաց թագաւորութեանց անկոււմին հետ. Նկատելով որ անկից յետոյ՝ իր պատմական Հայրենիքին մէջ Հայը այլ ևս վերնապէս կը զիկուի անկախութեանէ, անշահեկան կը համարի յաջորդ գարերուն մէջ

Հայոց պատմութիւնը՝ բաց ի կիրկեան հայ թագաւորութեան շշջանէն, բայց զայն ալ զանց կտոնէ քանի որ ուրիշ շրջանակի մէջ Պանցնի անդիկա » : Ես ասիկա ծրագրի հիմնական եւ կարեւոր սիսակ մը կը նկատեմ. հայ ցեղը, Հայաստանի մէջ իր անկախութեան քայլացութէն յետոյ, թէ՛ կիրկեան թագաւորութեան միջոցնին, թէ՛ իր հայրենիքին մէջ և թէ՛ հայրենիքին գուրս, բիւզանդական պետութեան և ուրիշ շատ մը երկիրներուն մէջ, կատարած է որոշ, իրեն յատուկ, յաճախ համակրելի և մերթ կարեւոր գեր մը . ատիկա հեռու և շանեկանութեան զուրկ ըլլալէ :

Պ. Ասլանի փըբը կաւարտի սա քրազով որ անոր եղակացութիւնն է. « Երբ մարդ նկատի կառնէ անոր պշնարհագրական զիբը և անդարդում յարձակութիւնը որոնց ենթարկուեցաւ, կարելի է ըսել թէ Կայ ժողովորդը ցոյց տուած է եազուագիւա տոկունութիւնն մը պահպանելու համար իր գոյութիւնը՝ մօտ քան զարու միջոցնին, Ուրիշ ժողովուրդներ, նոյն պարմաններուն մէջ, լաւագօն կերպով պիտի չխատարէին իրենց բնաշրջութիւնը՝ ժամանակին վիճակափոխութեանց մէջն » : Զքմեղացուցիչ երկու հօսուզի կինութիւնն է նոյն գաղափարին որ արդէն կերևակ գրիքին առաջին պարբերութեան մէջ, և զոր սիմի կը գտնեմ: Հայր ամուլ գոյութիւնը պահեկն աւելին ըրած է, և աւելին ըրած ըլլալուն համար է որ կրցած է պահպանելի իր գոյութիւնը՝ ոչ միան իրը ուրցն ցեղ, այլ և իր մտաւոր զարգացում մը ունեցող, համաշխարհացին յառաջդիմական շարժման մինչեւ այսօր օրոշ չափով մասնացող տարր :

* *

Նոէլ Տօլէնսի եւ Ա. Խաչի գործը աւելի խորաթափանց եւ ինքնատիպ է քան Պ. Ասլանինը :

Դժբաղզաբար հոն ալ բառական ստէպ կը նկատեմ շավէն երեւնայիշ վախնալու այդ սիսակ ձգուումը զոր մատնանիշ ըրի Պ. Ասլանի գործին մէջ: Հոն սական՝ մեղագրանքու ստիպուած եմ մեղմացնել, նկատելով որ այս գործին նեղինակներէն մին միայն Հայ է (Փոտի. Խաչատուրեան, . Սահմանարեան. Վար-

ժարանի հմտութեցը), միւսու՝ Ներովագի Ասկից զառ, պէտք է փոթամ այլեցնել թէ այս գործին մէջ շատ աւելի կը զգացրէ հայ ազգին պատամական զեր մը, ուրբոյն եւ կարեւոր գէմք մը ունեցած ըլլալը հաստատելու, եւ զի՞նքը արհամարդողներուն դէմ զայն պաշտպանելու փափաք մը՝ քան Պ. Ամալանի գործին մէջ: «... Մարդ ստիպուած է խռոտապանելու, Կ'ըսեն Անբինալիները առաջին գլխուն առաջին էջին մէջ, թէ այս կէս բարբառոս ժողովութեղներուն մէջ աւր զիւ կը զանոնեք իր անդամներուն կէսը, Տաւոսին զու: Արարատին վրայ յեցած այդ ապերախտա սարահարթին վրայ, այդ փոքրիկ ծողովլուրդը քաղաքակրթութեան ամենէն գործօն տարրը կը ներկայացնէ: իւրսցման (assimilation) հշանաւոր յատկութեամ մը օժտուած, միշտ անյատ տենչչացող եղած է, հնչպէս եւ, է ցարդ, հնեսելք այն յառաջդիմութեանց որոնց օվին նակը իրեն տուած են մեծ կալարութիւնները, և թանուա, մանևսական կամ քրիստոնեայ» Հեղինակները երկարօքէն կը ճնշինին, եւ յաջողած կը թուրին, բանասիրական լուրջ փաստերով հաստատել թէ Հայոց Փարիզացւոց մէկ ճիւղը չէ, այլ Թեսաղիյաէն րդիան հնգելութպական ընդանիքին ինքնազիւ ու զաւակներէն մէկը: Հայոց քաղաքական տկարութիւնը եւ նկարագրի թերի կողմերը բացարելու եւ արդարացնելու համար չեն շատանար քանի մը թուրցիկ տոլերով, այլ կը մանեն խորին ու բազմատարք ուսումնասիրութեան մը մէջ բնական, ընկերական, քաղաքական պամաններուն: եւ չեն մոնաւար բացարական զծերուն հնա՞ Հայոց Պատմութեան եւ հայ նկարագրին դրական գծերը գտնել եւ արթեցնել:

«(Հայ) ժողովրդին նկարագրը, իր ներքին երկպատճեռի մասին երը, իր դիմագրութիւնը արտաքին արցաւանքներուն, իր մեկուսացուածը արեւամտեան քաղաքակրթութեանց հանդէպ, մէկ խօսքով՝ ձայսց պատմութեան ամբողջ ընկերական կողմը կը բացատրուի այս աշխարհագրական հանգամանքներով եւ, հոս աւելի քանի ուրիշ ո եւ է տեղ, միջավայրը յառաջ բերած է այն արդիւնքները որպանց կ'ենթարկուին սովորաբար իւթանական ժողովութեանը՝ կարծեա, խրանչ ու խռեմ,

Հայաստանը կամաւորապէս կղզիացած է, ուր
ըիներուն ճգիլով օտարքին շատ մատչելի
եղող դաշտերու եւ ծովելերքներու շահագրծ-
ման օգուտն ու լվանդով, . . . Աւատի եւ Հա-
յաստան՝ մերձակայ պետութեանց նման՝ բալո-
րովին կործանած չէ: Երբ ջանացած է՝ դի-
պւածով՝ փառասիրութեան մէջ մրցիլ անոնց
հետ, չեն կարողացած զի՞նքը մղել ինոնական
ապաստաններին անդին, ուր հաստատօքն
ամրացած է: Զէ ճանցած Ասորեստանի
կամ Պարակաստանի մնածափառութիւնը, բայց
ամէն բանի դիմացած է, անշուք կերպով
բարգաւաճած է, կերտոնական Օսմանեան
Ասիրի մէջ յառաջիմութեան զլխաւոր գերա-
կատարը եղած է, այսպէսով կարողացած է
մինչեւ մեր օրերը ինքզինքը պահպանել իր
էական գներովը: »

« . . . Կարեք դատահիք մը կիելու պարտաւ-
որուած, որ Կարեւրապատիկ կը վարձատքէ
զինքը Հնորհիւ քանի մը երկաթուղիներուն
որ հաստիներու բաւակնն հնուու փոխագրու-
մը կարելի կընեն, (Ուռասայաստանի արդիք
բահկչութիւնը) զործունեայ է, խաղաղա-
սէր, յամատ, Նորուն կամ պուրկինեուն գիւ-
ղացիներուն շատ մը քերալ նման Ուստի եւ-
ան եղած է միջնն գարուն՝ ճշմարիտ Հայուն-
տիպը, որ Վանայ լծին մօս եւ Երևանիի հիւ-
միսակողմը, ցանեց այն անհամար իրանական
ու մերթ քաղաքային՝ շնուր թիւնները, որոնք
շատ յառաջացած քաղաքակրթութիւն մը ի-
ւալու կը քերեն: »

կէսանկախըրթեան մը մէջ, որ միայն օսմանանեան կառավարութեան հզօր կեդրոնացման առջեւ տեղի տուած է :

Յ (Արտաշիսեան հայ հարստութեան անկումէն յետոյ) Հայ ազգը պիտի վերակենդանանայ՝ տիրապետութեան տակ օտարներու զոր շատոնց ընդունած եւ հայրացուցած է չնորհիք բուլման (absorption) ան նշանաւոր կարողութեան որուն հետեւանքով հայերը Ասիոյ ամենէն խանանարր ժողովուրդներէն մին են, եւ որ իրեն թոյլ տուած է, ատովլ կակ, ամենէն ամբողջականներէն ու գիմացկուններէն մին զանան. Հրաբարման ամենայետին ատամիններ իշած երեւալով հանգերձ, չէ դարած անշուք կերպով առաջիշխմելէ՝ խաղաղական արուածաններու զարգացմամբ, այնպէս որ իր երկիրը պիտի գտնենք ի վերջոյ՝ տաճարներով ու պալատներով ծակուած, իր ընթքերով հարուստ, նոր զաղափարներու համար խանդափառ, եւ պատրաստ ըլլալու աշխարհին առաջնին երկիրը որ քրիստոնէութիւնը ընդունած ըլլայ իրը պիտական կրոնը:

Տիրքան թ.ի համար այնքան անվերապահութէն վայրագ չեն ինչքան Ծննաքն ու անոր հետեւող Պ. Ասլանը անոր թերու թիւնները կը բացարարեն, մերթ կ արգարացնեն, եւ անոնց քով մասնանիք կ'ընեն անոր մնեն յատկութիւնները. Հայ հեթանոսական հին կրօնքը բոլորովին օտարամուռ տարեցրով կազմուած եւ ինքնուրունութենէ դուրք չեն նկասեր. կ'ուզեն դէք մասսամբ ցոյց տալ ինչ որ նոն կայ ընիկ եւ ինչ որ փախ անուելով հանդերձ հայացած է: Հայ պատմագիրներուն, մասնաւորապէս Մովսէս Խորենացյն նկատմարք, աւելի արգար են:

Բայց եւ կան այդ գործին մէջ զատաստաններ՝ որ շատ խիստ, անարգիչ, յաճախ անարդար են, եւ մերթ պարզապէս կը հակասն գործին ուրիշ մասերուն մէջ գտնուած կարծիքներու հետ (հեղինակներու երկուութեամբ կարևոր է բացարարել ասիկա):

Ա Ի՞նչպէս կ կուզէիք որ ժողովուրդ մը այսպէս ծզմուած փառասիրութեան, մոլիսանդութեան եւ քաղաքականութեան երկանագագարուն մէջը, յաշողէր պահպանել բաւական ուժ եւ յարակցութեան իր անկախութիւնը

փրկելու համար, երբ ամբողջ բնակչութիւնը, նոյն իսկ լիւալիք բարգաւաճութեան շրջաններուն, հաւանակարար վեց եօթ միլիոնն չէ անցած, եւ երբ իր աւանդութիւնները զինքը նուուց ի վեր վարժեցուցած էրն աւելի փախչելու քարանձակն մինչեւ, մասն կամ յաջողութիւն կուռելու, բնչպէս ուրիշ լիւունը ու մէջ անքան յանդինագոյններ, Ալպանացիք, Զուցիքիք բարձրացնելու գիմազութեան ուր մը միայն ունի: Քէտք է սկսանչանալ իր յամառութեանը վրայ որով իր որդեգրած երկրին մէջ ինքը զինքը պահպանած է, գրեթէ միշտ օտարին գերիշանմութեան տակ, իր զանուն վրայ օտարագգի թագառուներ գնելով, բայց գործնականապէս ազատ՝ մինչեւ Սկզնութեան արշաւանքը: Ի փոխարէն, զինուուրական տեսակչուով, պիտի տեսնուի այս Պատմութեան մէջ՝ որ ան աւելիք յաճախ նոյն կը կուռնցնէ քան կը շահի ինչ որ իր մէջ տիրական է, նիւթական վաստական է, անտեսական պայքարներու մէջ անյագութիւնն է, որ կը բնուրոշէ այնքան ուրիշ լիւնական ժողովուրդներ: Որքան ատին որ կարծած է կարենալ աւելիք հարուստ երկիրներու տէք զանալ, յառաջացած է, թեսաղիսպէս մինչեւ Կովկաս, բայց խուսափելով ընդհարումներէն, օգտուելով զրացիներու զաղթութէն կամ տիրացումէն, ասիկան հնութեան թերեւս միհակ ժողովուրդն է որ դիւցանական լիշտանաներու նետք մը չէ պահած մինչեւ մեր թուականին մտաերը . . . եւնու:

Այս կարծիքներու մէջ վիճելի բաներ շատ կան: Չնմ ընդունիք մասնաւորապէս որ հայ ցեղին մէջ նիւթական վաստակի աենչն ըլլայ տիրական ձգտումը: Նիւթամուլ ազգ մը՝ փոխանակ զաղափարի մը, իր կրօնքին համար զարեցրով չարչարուելու, շատոնց հեթանոսութիւն կամ մասնաւորապէս կ'ըլլար:

«Յամառ, համբերասար, անցնկճելի լիւնական, պահպանած է իր բարքերը, իր լեզուն, իր կրօնքը, իր պատմական լիշտանականները: իր անցիալին պաշտամունքն ունի, ինչ որ շիտակն ըսելով՝ ինչ մը իրեն կարգին ներկային հասկացութիւնը . . . Ընդհանուր

տեսակէտով , սիսալ է կարծել թէ անցեալին պաշտամունքը կ'արգիլէ ժողովուրդի մը ներկային հասկացողութիւնը Անգլիացին աւանդասէր ժողովուրդն է զերազանցապէս , բայց ոչ ոք իրեն պէս կը հասկնայ ներկան . այն ժողովուրդներն են առևական , որ ներկան հասկնալու . համար անցեալը չեն սռնակով ըներ , այլ յարդելով ինչ որ անցեալին իրենց ձգած ժառանգութիւնն է (այսիքն լաւագոյն անկորուսս մասը նախահարց գործին) . կը ճոխացնեն զայն ներկային պահանջած նորութիւններով . Հայը այլ ժողովուրդներէն մին է . Հայը Արեւելքի ժողովուրդներէն այն է որ ամենէն առաջ , եւ ամենէն լաւ հասկցած է ներկան , այսինքն եւրոպական քաղաքակրթութիւնը :

ԱԱԱ ինչու . Հայերը արեւելիան ձգտումով ժողովուրդ մը դարձած ու մնացած են . իրենց պահանգութեան ամրուց ընթացին , պիտի տեսնենք որ յաճախ կը մարժեն , նոյն իսկ ի մեծ վնաս իրենց , Հռոմէն և . Իրազանդիսնի կրօնական ազգեցնութիւնները ըստ նորանուապէս կասկածուած աչով , կը նկատնակ եւլինական քաղաքակրթութիւնը զոր իրենց դրացիներն իսկ , ինչպէս Պոնտոսի թագաւորք , անյագօրէն կ'ընդգրկէին , անձնատուր կ'ըլլաման պարսկական գաղափարներուն ու ձգտումներուն , հետզետէ զէպ ի իրան եւ . Կովկաս կը տարածուին , եւ՝ նոյն իսկ գրիստոնէութիւնը ընդունելնէն յետոյ՝ ոչ միայն զաւանանքէ էական էէտի մը վրայ՝ ասիական պարզ հաւատալիքները կը նախընտրեն եւրոպական մասնաման ընացչութիւննէն , այլ եւ . աւելի իրենց յարմար կը գանեն մահանական լուծը քան օրթոտոքս միջամտութիւնը »

Այս բոլոր զատումները անձիշտ կը թուրին իսկի . Հայերը , խառնուրդ՝ Արեւելցի եւ Արեւմուտքցի ցեղերու , ի հարկէ միշտ պիտուննային աւելի՝ արեւելիան խառնուածք քան եւրոպա մնացած Յոյնն ու . Լատինը . բայց արեւելիան ձգտումը իրենց ամրուց պատմութեան մէջ տիրապետով չէ եղած . ընդհակառակն , իրենց բոլանդակ պատմութիւնը ուրիշ քան ներկայացներ բայց արեւելիանութեան մէջնէն Հայուն մէջ գրտնուուք եւ անոր կազմաւորման գլխաւոր արդար

եղող Արեւմուտքցի տարրին դանդաղ , դժբնագակ , երկարածիկ բայց յարասեւ . ու հետքը . կատէ աւելի հզօր ու արագ վերապարձ դէպ ի արեւմտեան մատանութիւնը . Կամովին չէ որ Հայերը անձնատուր կ'ըլլան պարսկական գաղափարներուն ու ձգտումներուն , եւ չէպ ի իրան եւ . Կովկաս կը տարածուին . իրենց քաղաքական ակարութեան բերմամբ՝ քշուած , մղուած են զէպ ի հոն . Պանտացի հարեւանները եթէ աւելի շուա ընդգրկած են եւլին քաղաքակրթութիւնը , պատման այն է որ ծովուանը ըլլալով՝ եւլին երկիրներուն շատ մօտ , յոյն մտքին հնու անմիջական դիւրին հաղորդականութեան մէջ կրցած են մտնել . Հայը կասկածու չէ եղած զէպ ի եւլին քաղաքասկրթութիւնը . անմիջապէս որ ան Պոնտոսէն իր մէջ մտած է , Հայը յանձին Տիրապան Բ՛խանդավագործն ընդգրկած է զայն , — եւ այնունեաւ . միշտ արեւմտասէր տարրը Հայուն մէջ հետահնաէտ աւելի զօրեղ եղած է քան արեւելամէր . — մինչեւ որ այդ տիրապան ձգտուամը յանզած է քրիստոնէութեան . Եթէ քրիստոնէութիւնը ընդգրկելի յետոյ՝ Հայը զուոմի ու Ծիւզանդիոնի կրօնական ազգեցութիւնները մերթ մերժած են , եթէ չեն ընդգրկած միշտ ինչ որ Պ. Խաչատուրեան եւ . Նօէլ Տօլէնա կրօնոֆի մէջ «Եւրոպական մտածման ընարջութիւնը» կը կոչեն , պատման այն է որ Հայերը յան ունէին իրենց ազգայնութիւնը պահպանելու . համար՝ իրենց եկեղեցին չժուռ լիլու . Հռոմայ եւ . Ծիւզանդիոնի հզօր եւ ապազգայնացուցիչ ձգտում ունեցողը եկեղեցներուն մէջ ինչ որ վին ընդունած եւրոպական եկեղեցիներուն «Նորութիւններէն» , Կարեւուր բաներ ալ չեն զուտ մտածման տեսականվ , աստուածաբանական ամուլ նըրութիւններ են . թերեւս լաւագոյն ըրած են քրիստոնէութեան հին մաքրագոյն պարզագոյն ձևերուն յարած մնալով . իսկ իրը քրիստոնէական մտածման իսկական ընացչութիւնն եթէ բոլորականութիւնն է ամենէն կարեւոր իրողութիւնը , Հայաստանի մէջ է որ ծագած է բոլորականութեան նախահայրն եղող Պաւլիկան աղանդը . Եթէ մերթ մահանեսական լուծը նախընտրած են Հայք օրթոտոքս միջամտութիւնն գարձեւ կազմաւորման գլխաւոր արդար

պահպանման աւելի երաշխիք գտնինքուն համար եղած է . Հայերը՝ մերժելով հանգեցն երապական եկեղեցիներուն լուծը եւ անհնա աստուածաբանական նորութեանց ընդգրիւռ մը , Եւրապայի քաղաքակրթութեան բուն էական յասաջնաղացութեանց միջտ սիրով եւ ուշադրութեամբ հետեւած են եւ զանոնք իւրացնել փոթացած են , անչուցայ ինչքան որ իրենց քաղաքական տկար ու ալեկոն կացւթեանը իրենց թոյլ տուած է :

« Բայց եթէ ուզնիք հասկնալ Հայերուն
ողին, պիտի տեսնինք որ անհնդ միշտ բռւան
տեսչ ունին օգտուելու այն Նիւթական յա-
ռաշդիմութիւններէն եւ մտաւոր լոյսերէն զոր
կարող էին փոխ առնել իրենց շուրջ, Հնու-
թեան մէջ, արեւելիան այլ եւ այլ մտաւոր
մշակմանց ողին եւ ձեւերը ընդգրկած են,
փորձելով անսոնց խառնել, առանց այնքան
յաջողութեան որքան բարի կամոցողութեան,
հելլենական արուեստաներու նորամուռութիւն-
ները և Մեր թռաւականին մէջ՝ Կողընական
Ասոյ միակ ժողովուրդն եղած է որ յարած
է քրիստոնէութեան, որ իրեն համար՝ չա-
փավ մը յօյն-լատին զալափարներու փոխա-
րիթէ եղած է՝ զարձեալ սակայն պիտի տես-
նենք որ անապահութիւնն կապուած են աւան-
ականութեան ուղևոյն որ Արևելիք ժողո-
վուրդներու հականորդէն կը բնորսչէ, եւ իրենց
ոտք ժամանակներու կրօնական պատմութիւնը
իրենք. Աւստ ցցց կուտայ մտածման այն
առաջիկմութեանց, որնք բարերուս յառաջ-
իմութիւնը յառաջ կը բերեն, եւ որոնց օրի-
ակն ի զուր իրենց առաւած են Եւրոպայի
օքիանուն ազգոցները: Այս ժողովուրդը
արեկի է ուրեմն զամակ անոնց կարգը որ,
առաջ ինքնուրույն հականգրութիւն ունենա-
լու, ութիւն փոխառիկ եւ միջնարդ հակա-
ռաւութիւն մը:

Այս հատուածին առաջին մասին մէջ կը
ընդուի այն սխալ գատաստանը զոր վիրեւ-
նակատաեցի, իսկ զերչին մասը ճշբա չէ բարու-
ովին։ Հայտ չէ ստեղծած անշուշտ հզօրապէս-
ին քննափակ քաղաքակրթութիւն մը, որ ու-
նիներուն ալ ինքինքը պարապրէր բայց՝
ըշէներէն անելով հանդերձ տարրեր քա-
պակրթութեան, իւրացուցած է իր բնիկ
Digitized by

ուգույն համեմատ, եւ յօրինած է չենք մը որ
իրն է. Հոգվածայեցիք ալ, Հայերէն շատ աւելի
մեծ ազգ մը ըլլալով հանդերձ, իրնց առաջին
շրջաններուն մէջ չատ բան, չըսելու համար՝
ամէն բան Սոյններէն առած են (ինչպէս Սոյու-
ներն ալ Եղիպատացիներէն). անոնք բաղդա-
ւոր, ուժեղ ազգիր ըլլալով՝ կարգացուցած
ու վիթխարի մեծութեան, ինքնասապութեան
հասուցած են իրենց քաղաքակըթութիւնը.
մեր թոփիչը չէ եղած անարգել ու ազատ. բայց
ունինք քաղաքակըթութիւնը մը, մտայնու-
թիւն մը, գեղեցկադիտութիւն մը, ճաշակ
մը, որ՝ առանց շատ կօրիղապէս ինքնատիպ
ըլլալու՝ մանայատուկ գոյն ունին, մերն չէ:
«... Համերը միշտ իմաստութիւնը պիտի
նախընտրեն փառքէն: Պիտի ունինան, ան-
շուշու, անկախութեան ճաշակը, բայց զայն
ձեռք ձգելու համար թափուած քանի մը ջան-
քէ յետոյ, նախամեմծար պիտի համարին գլուխ
ծուել քանի յամարիլ յուսանաւ դիմաղըթութեան
մը, որ եղբային փոքր տողմուրդներ առաջին
կարգը կը բարձրացնէ, բայց որ յամարի զա-
նոնք կ'անհետագինէ այսաբանին երևէն ո»

Սյու զիտուութիւնը շատ խորին է, և եւ
մտածել տուող՝ ձշմարտութեան լայն քաժին
մը կայ անոր մէջ։ Բայց չեմ կարծեր գարձ-
եա որ այս ալ իրը Հայուն ամբողջական սահ-
մանում՝ բացարձակացն է ճիշտ ըլլայ։ Բազ-
մաթիւ ու ու հայաստան երեմներ կամ Հայուն
նկարագրին մէջ։ Մշշա գլուխ ծռող ազգ՝
իր անհնաներուն կեանքը կրնայ փրկել, բայց
ոչ իր ազգային գոյութիւնը։ Հայը, ճիշտ է,
վեսմօրէն խենթ, արկածախոնդիր, յանդուգն,
անվախ ազգերէն չէ եղած, բայց եւ ոչ
իրշատ՝ իմաստութիւնը փառքչն նախընդորով։
Իր մէջ իմաստութիւնը եւ քաջութիւնը եր-
պար առեն զիտար հաւասարակշռած, լրացու-
ած են. առով կըսած է թաւալզոր անկում-
սերէ վերականգնիլ, եւ մատ մնչեւ այսօր,
ու մնալ ոչ թէ իրը պարզապէս ամեւին լոյսը
ուսնող մարդկային ամուռ, վախկոտ ու ան-
շան հօս մը, այլ իրը ընդհանուր քաղաքա-
թիշութեան մէջ գեր կասարող տարր մը։

Ասոնցիմէ զատ, եթէ այս գիրքը չատ աւելի
սրդար է եւ յարգալից դէպ ի հայ ցեղը՝ քան
Ա.Բ.Բ. @

Պ. Ասլանի գիրքը . ըսեկ չէ թէ լիակատար կիրազվ երևան համա ըլլալ անը խսկական եւ ամբողջ արժանիքը . նախ դեռ իշտն է գործին , եւ ամենէն շահնկան մասը երկրորդ մասն է , ուր Հայը գիտակից եւ բացարձակապէս ինքնուրոյն ազգի մը կեսանքը կ'ապրի թէպէս քաղաքականակէս տկար : Բայց այն բոլոր կտորներուն մէջ ուր հեղի նակները կ'ուզեն բնարոշն հոյ ցեղը իր ամրողական ցոյութեան ու նկարագրին մէջ , չեմ կարծեր որ վճռական եւ լիալիք սահմանաները գտած եւ անոնց համար բոլոր տարրերը նկատած եւ հաշուած ըլլան : Տիգրան թի պաշտպանութիւնը շատ անկատար կը թուր դեռ լինի . Հայոց կիր հեթանոսական կրօնին մէջ ինչ որ կայ բնիկ , ցեղադրոշ , ամրողապէս չի ներկայացուած . Հայոց կարողութիւնը ուրիշ ցեղեր իրենց մէջ ձուլիլու քանի մը տեղ յիշուած է , բայց ատիկս չէ մեխուած . նուկ ընդհակառակն ուրիշ տեղ ցուշած է թէ Հայերը իրենք իսկ ուրիշներուն նմանակնելու , ուրիշներուն գործը իւրացնելու մշտական ձգուումն ունին , ինքնասեղծ չեն , ասիկա ճիշտ չէ , եւ հակասական է ցեղ մը , կը կրկնեմ , պէտք է ուշենայ՝ որոշ չափով՝ քաղաքակիրթական ուժ եւ ինքնատիպ հոգի , մտայնութիւն ու բարքեր (գէթ բնազգական , թաքուն վիճակով՝ ժողովրդի կեսնքին մէջ) կարենալու համար ձուլել իր մէջ ուրիշ ցեղեր :

* * *

Սույտ մեծութիւններու քնացուցիչ ու նոյն խոկ մտաբեր խունկին մէջ ինքնինիս օրորելը չէ որ կը քարոզեմ մշմարտութիւնը , լիդի կամ քաղցր , յարգելի է եւ անհրաժեշտ Պէտք է մեր անցնեալն պատմութիւնը վերսակերտել գիտութեան պահանջներուն բացարձակապէս հաստակելով . բայց գիտութեան էական պահանջներէն մին այն է որ պէտք չէ բացարձակ զիշտներ արձակիլ հարցի մը վրայ երբ անոր մասին հարի եղած բոլոր փաստերը դեռ չունինք ի ձեռին , — եւ Հայոց անցեալ կեանքին ու քաղաքակիրթութեան մասին դեռ ահապէն չափով բանի որ կարող է անդուածակէտը , — որոնք ըմբռնողներ , գուշակներ , վերաստեղծողներ են ամէն բանէ առաջ , եւ ոչ թէ լոկ խուզարկողներ , սառագողներ ու հաստատողներ : Առանց

Գիտութեան ուրիշ էական պահանջներէն մին ալ դատումներու մէջ իրերու լարաբերականութիւնն ի նկատի ուժնենալոն է . ներելի չէ — եւ անիմաստ է — մեղադրել Հայուն որ Հելլենին կամ Հռովմայեցւոյն մհծութեանը չէ հասեր . ինչպէս անիմաստ պիտի ըլլար մեղադրել ուսունիին կաղնի եղան չըլլար : Խսկան գիտունը կաղնիին վրայ խօսած ատեն՝ անոր զօրութիւնը ի վեր կը անէ , անոր զօրութեան յառաջ բերադ պատճանները կը բացատրէ , այդ զօրութեան տեսակն ու բնութիւնն կը պարզէ , իսկ ուսենիին վրայ խօսած ատեն՝ անոր ինքնատեսակ ուրոյն մամայակուլթիւնները , անոր առանձին նշանակութիւնն կը մեկնէ : Ու յետոյ , ամենամեծ միավ է կարծելը թէ գիտական գործը կը կայմայ միմիայն իրողութեանց չոր քըննութեան , ոտքիւմաններու բացարձակապէս առարկայական ուսումնասիրութեան մէջ երեւակայութիւնն ու զգայնութիւնը կարծուածէն աւելի մեծ գեր կը կատարեն գիտութեան բարձրագոյն արտադրութեանց մէջ . իրողութեանց մանրակիրիտ քննումը , համենասումը , զասաւորումը՝ տաղին աստիճանն է , հիմնական , նախնական փուլ գիտական աշխատութեան , բայց եթէ գիտունը հոտ կանէր՝ ոչինչ լուսաւորուած պիտի ըլլար . անհրաժեշտ է որ գիտունը այդ հաւաքուած , քըննուած , փորձարկուած , ծշգուած , դասաւորուած իրողութեանց խուրծէն հետեւանք մը հանէ , ընդհանուր գաղափար մը ծագեցնէ , առեղծուածներ լուսաւորող ու մեկնող եղանակացութեան մը յանդի , — ու հոտ փորձարկութիւնը չէ այլ եւս որ գիտունին պիտի առաջնարդէ , այլ աւելի ներքին , աւելի բարձր , հոգիկան , գրեթէ բնագդական գործունէութիւն մը , ներքնատեսութիւնը (intuition) , այսինքն վաս երեւակայութիւն , սուր ու ճիշտ զգայնութեան վրայ հիմնուած կարողութիւն մը : Այդ կարողութիւնն է որ բարձրագոյն ոլորտի մը մէջ իրարու կը հանգպցնէ , կը միացնէ , գրեթէ կը նոյնացնէ սեծ գիտունը եւ մած արուեստագէտը , — որոնք ըմբռնողներ , գուշակներ , վերաստեղծողներ են ամէն բանէ առաջ , եւ ոչ թէ լոկ խուզարկողներ , սառագողներ ու հաստատողներ : Ա. R. A. R. @

արդ կարողութեան՝ ոչ չեւտան, ոչ չալիէ է, ոչ է լամարք, ոչ Քիւլիէ, ոչ Բասմիէօր գոյութիւն պիտի ունենային։ Արդ, պատմական կփառութեան մէջ, այդ կարողութիւնը աւելի անհամարէ է քան ուրիշ ո եւ է գիտութեան մէջ։ Իրողութիւնները նշանագիրներ են լոկ, որ ինքնին շատ քիչ քան կ'ըսեն։ պէտք է պատմաբանը գուշակէ» ներքին իմաստն այդ նշանագիրներուն, անոնց թափան աղերս գտնէ, անոնց ամբողջական իմաստը երեւան հանէ։ Վերլուծումը անոր գործիքն է, բայց ոչ նպասակը։ իր նպատակը, իր վախճանական գործը՝ համարութիւնն է։ Այդ, որպէս զի պատմաբան մը յաջողոք «գուշակն» անցիաւ լը, պէտք է նաև հանձար, ու պէտք է մանուանդ կիրք մը։ որ զինքը ոգեւորէ, սէր մը, խանդակառութիւնն մը զէս ի թափանցել ողած նիւթը։ Մէր՝ անձկամիտ կողմնակալութիւն չի նշանակիր. սէրը այն կեանք բըւող, կարողութիւնները լարող ու բիւրապանուղող կրակն է որ քիզ կը գիւրացնէ հասկացողութիւնը սիրած առարկայիդ։ Անտարբեր, անկարեկիր խուզարկուն, որուն նպատակիէնն է, ծամարտութեան վերցագական ու ցորքա պաշտամունքով մը, իրերը տեսնել ինչվես կը ներկայանան ինքնին, չի յաջողիք անոնց ներսիքին թափանցել։ սէրն է որ կ'առաջնորդէ մինչեւ սիրած իրական, կենդանի ծամարտութեան։ Զգանական այս տարբը կարող է մերթ մոլորեցնել գիտունը կամ պատմաբանը, բայց այդ պարագային մանրամասութիւնն մէջ է անկարութիւն որ կը կայանայ սխալը։ Երբ սիրութ, հանձարը և ներ իրողութեանց զբական լուրջ քննութիւնը ամ միանին իրարութեառու, միշտ յառաջ կուզայ ամբողջական պատկեր մը մարտական է, ծամարդիքն է, եւ հազար անգամ ակնելի կ'արժէ քան խոչըրացյուղը գիտուած իրողութիւններ ամ կենդան ու պազ հաւաքում մը։ Մեր ցեղին իսկական պատմութիւնը պիտի զմէ այն Հայը, որ՝ գիտական հմտութեան հետ պիտի ունենայ այդ ոգին, գորովոտ, տաք, համակիր, թափանցող, հասկոցը ոգին, եւ հանձար

Վերջին լոյս տեսած ուրիշ գործ մը, թէպէտ միմիշայն պատմական սրոց շրջանի մը հնուիրուած ամամանափակ ուսումնասիրութիւն, լիովին գոհացում կուցուածնուրատի

ու մաքի պահանջներուն զրո վերեւ բացառ բեցի, Այդ գործն է Բարեկէն Վ. Կրելէսէրեանի նղիչէի եւ Վարդանանց մասին հոյակապ գիրքը Անա գործ մը, որուն մէջ հեղինակը հետեւած է ամենախիստ գիտական մեթոսիք իր խուզարկութեանց համեմատ եղիչէ կը զարդի Յ. զարունակութանց ապրով, Ա. Մերոպի աշակերտ, Վարդանայ քարտուղար, պատերազմին ականատես կրօնական մ'լլալէ, կը զառնայ Զ. զարու վահական զրագէտա մը, որ օգտուելով դրականագէտ Մարտոթասի եւ Փիլոնի գործերու համբէն թարգմանութիւններէն եւ պատմականագէտ՝ Փարպիցոյ գրքէն, զրած է հայ քրիստոնէութեան մեծ դիցազնիրզութիւնը։ Եւ սակայն, այդ խուզարկութեանց նուրուուած առաջին մասէն յետոյ, կարգավէք գործին երկրորդ մասը, ուր Նոյինակը հոյն ինքն Վարդանանց գրուագք կ'ոգէ, կը բացարձէ, կը լուսաւորէ՝ օգտուելով Փարպեցիէն, Եղիշէն ու բօլոր այլ շրջանին վրայ տեղիկութիւն առուղ հայ եւ օտար աղբիւրներէն։ իր գծած պատկերն այնպէս զելիցիկ է, տաք, կենզանի, — ոչ միայն հմտութեամբ այլ եւ գուրզուրանքով, խանդականքով, յարգանքով յօրինուած, — որ՝ անոր տպաւորութեան տակ նղիչէն իրը զրագէտ ա'լ աւելի մեծ եւ Վարդանը իրը հերոս ա'լ աւելի լիսմ կը աեսնենք։

Ահա՛ այս ոգեւով տոգորուած պիտի ըլլայ այն մնձ Հայը որուն պիտի վիճակուու զրել Հայոց ամբողջական, ծշմարիտ պատմութիւնը։ Մի մեր պատմութիւնը պիտի վերլուծէ իրբիւ զիտուն, զայն պիտի զայն իրբիւ Հայ, զայն պիտի համարձէ իրբիւ ներքնատես բահաստիկ մուզու ։ Ան պիտի չափովէ մեր թերութիւնները, ան պիտի չկլթնի սուտերու եւ սիսալներու վրայ, բայց պիտի գիտայ տեսնել ամբողջական ու ճշդապէս ինչ որ կայ գրական՝ Հայուն գարաւոր գոյութեանց մէջ է, պիտի ջոկէ ինչ որ Հայուն ինքնայտուուկ հոգերանութիւնն է կղած, փոխանակ մնծ ազգերու հետ անիմաստ համեմատումով նրաւատացնելու մեր ցեղը, ան պիտի սահմանէ եւ լոյսի մէջ գնէ ինչ որ Հայ ըստած փոքր գոյովլրին մնծ զերը եղաւ, գուուարին ու փեղեցիկ զեր, քարաքարպիթութեան մէջ։ Ան պիտի թէ @նայ գանել զիտակէտը, որմէ հայ-

կական պատմութեան անհռւն, շփոթ, բազմա-
մահուած համայնանկարը՝ ներկայանայ իր պա-
րունակած ճշմարտութեանն այն երեսոյթովը
որ ամենէն աւելի հասկանալի եւ տեսանելի կը
դարձնէ Հայուն պատմոկան գերին արծէքն ու
նշանակութիւնը։ Ան պիտի չսահմանափակէ
Հայուն պատմութիւնը՝ հայկական թագուա-
րութեանց տարիքորութիւններուն մէջ։ ան
պիտի նկատի գործ ալիքով հայ ցեղին՝ իր
տանը մէջ, եւ իր առունէն գուրս, իր անկախ
օրերուն եւ իր գժբաղջութեան օրերուն,
վասնզի այգէսէն Հայը աւելի մեծ կ'երեւայ,
աւելի մեծ է իջը անկախ աղջ՝ Հայը շատ
փոքր է վիթիարի ազգերուն շարքին մէջ,
իր ցեղ՝ անիկա ամենէն շահեաններէն,
ամենէն ճկուններէն ու գեղեցիկներէն մին է։
Հնագոյն շրջաններէն մինչև մեծ օրիքը, այդ
ցեղը մեզ ծանօթ շատ տաղանդներ՝ (եւ զեռ
անձանօթ ո'վ գիտէ որքան) տուած է, իր
հայրենիքէն գուրս, Արեւելքի և Արեւմուտքի
մեծ պետութիւններուն մէջ։ որոշ գեր կա-
տարած է այդ անհատներով ինչպէս եւ իր
հաւաքական զանգուածներով՝ այդ պիտու-
թեանց քաղաքակրթական բնաշրջութեան մէջ,
Ասոնք բոլորը պիտի փնտուէ, գտնէ, այդ
երազուած պատմագիրը, պիտի խմբէ Հայ ցե-
ղին ինքնավար կեանքի կեդրանական պատ-
կերին շուրջը, եւ տունց ճամանչումովը
պիտի շեշտէ ինչ որ կայ լոյս՝ այդ պատկերին
մէջ, պիտի մեղմէ ինչ որ կայ մութ անոր մէջ։

Եւ այս նոր ձեւով ըմբռնուած Հայոց պատ-
մութիւնը պիտի ըլլայ աւելի սրտաշարօ-
րէն գեղեցիկ քան հին առասպելախան պատ-
մութիւնը զոր ունէինք։ Վէլլը պիտի ըլլայ
ասիկա՝ փոքրիկ ժողովրդի մը, մարգակյին
ազնուագոյն ցեղէն բլիստ, օր մը հեռացած
իր արեւմտեան ծովափնեայ ծիծաղկոտ ծննդա-
վայրէն, Արեւելքի մինչեւ ներսը, լեռնե-
րու գողը քշուած, որ ընդունելով ու հակ-
ցնելով հանդերձ իր մէջ ասիկական բազմաթիւ-
ցեղերէ տարրեր, կը պալպանէ իր հիմնական
ոգին բնիկ Արեւմուտքցի հնդեւրոսպականի, ու
վեհիսարի փորձանքներու դիմացրաւելով,
ահաւոր պիտութեանց անհետացումէն յետոյ
ողջ մասով, զինքը բզքտող բազմապատիկ

առէտներէ քանի քանի անդամ վերածնելով,
իր մեծ նորո հելենին քաղաքակրթութեանը՝
երկայն խարխափութեարէ յետոյ՝ կը գանձնայ
կը յարի վերջնապէս, զրսէն եկած այդ ազգի-
ցութեան մէջ նոյն խիկ ինքզինքը, իր ցեղա-
յին հինաւուուրց ինքնութիւնը կը ճանչնայ,
ու կ'ըլլայ այլեւս չարչարուած, հալածուած
բայց արի եւ անվասա ուահվիրան՝ Արեւելքի
մէջ՝ Քրիստոնէութեան ծոցը թագուն հել-
լին գաղափարներուն, կը մարտնչի իւ կը
նահատակուի անոնց համար ընդգէմ ասիկական
մայնութեան, կ'օգնէ ետաշակիրներուն ընդ-
գէմ Սարակինագին, կ'օգնէ մեկ օրերուն իսկ՝
Արտառութեան եկէն ըմբռնման յաղթանակին
ընդգէմ բանութեան սահական յղացումին

Այդ ձեւով հասկցուած ու կերուուած պատ-
մութիւն մը պիտի ըլլայ թօնկազին դաս-
տիարակ մը եւ ուղեցոյց մը մեր նոր սե-
րունդներուն, մեր ապագայ մեծութիւնը հան-
գերձող ուժ մ'անվընէպ։ Նոր սերունդները
անոր մէջ պիտի սորմին ծշդիւ ճահճալ եւ
յարեւ իրենց ցեղը, ու ցեղ մը որ ինքզինքը
չի յարգիր, իր ձեռքով ինքզինքը կը սարկա-
ցնէ, անոր մէջ պիտի քաղեն նաեւ հասկացու-
զութիւնը իրենց ցեղին իսկական դերին, որ
է ոչ քաղաքական տիրապետութիւն, այլ քա-
ղաքակրթական շինարար ու աղասարեր գոր-
ծունէութիւն։ Լուսաւորուած՝ որոշ ըմբռնու-
մով այդ գերին, զօրացած՝ հաւատքով իրենց
ցեղին կենսունակութեանն ու ազնութեանը,
պայծառ տեսողութեամբն ալ անոր թերութիւն-
ներուն եւ զանոնք ուղղելու հզը ջանադրու-
թեամբ, Հայը պիտի քալէ այլեւս աւելի
հաստատ քայլերով, եւ իր գերը պիտի ըլլայ
ապագային մէջ՝ հետզինակէ աւելի մեծ ու բն-
զուն։

Ա.ԲՇԱ. 20ՊԱՆԵԱՆ